

նաւահանգիստքն իցեալք, քաղաքք աւերեալք, և  
երկիրն անբնակ՝ վայր գերեզմանաց : Ո՛վ տէր . և  
ուստի այսչափ տարօրինակ փոփոխմունք . և զի՞  
այսպէս ծայրայեղ անչափութեամբ այլափոխել  
բաղդի կողմանցս այսոցիկ : Է՞ր վասն այսչափ քա-  
ղաքք անկեալք և կործանեալք : Եւ էր աղա-  
գաւ նախնին այն ժողովարդ ոչ ևս կենդանանայ  
և ոչ ևս աճէ յազգ և ՚ի սերունդ :

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

Ամէն պտուղ տախալ է հասուննալէն առաջ .  
Ամէն բան անկատար է ժամանակէն առաջ :

ԾԱՌՈՂՔ կը փափաքին որ իրենց  
զաւկըները քանի մը օրուան մէջ ա-  
ռաջ գան՝ մարդ ըլլան , իրենց օգ-  
նեն , իրենց տեղը բռնեն : || արժա-  
պեաները կ'ուզեն որ իրենց աշա-  
կերտները քիչ ատենի մէջ շատ բան  
սորվին , կը թուին , խելօքնան : || զ-  
գասէրները կը բաղձան որ օր մը ա-  
ռաջ իրենց ազգը ծլի ծաղկի , գի-  
տութեամբ և քաղաքականութեամբ  
զարդարուի , ուրիշ բարեկիրթ ազ-  
գաց կարգն անցնի : || իայն երկրա-  
գործն ու պարտիզպանը գիտեն թէ  
|| մէն պտուղ տախալ է հասուննալէն  
առաջ . ուրիշները դժուար խելք կը  
սորվին անկէ , թէ ասանկ ալ || մէն  
բան անկատար է՝ ժամանակէն ա-  
ռաջ : || նձորը աղէկ ու ախորժահամ  
պտուղ է , բայց քանի որ տհաս է՝  
բերան դնելու բան չէ . այսպէս ալ  
ուսումը , գիտութիւնը , առաքինու-  
թիւնը , քաղաքականութիւնը շատ  
սիրուն բաներ են , բայց ատենէ դուրս  
անոնք վայելել ուղողը զանոնք կը  
փշացընէ , ու փուժ տեղը անոնց գէ-  
շութեանը վրայ գանդատ կ'ընէ . տը-  
տիպ են՝ թթու են , վասն զի գեռ  
հասունցած չեն : || մէն անուշ խա-  
ղող՝ առաջ ազոխ էր . ամէն գեղեցիկ  
վարդ՝ առաջ չոր փայտ էր . ամէն  
ծաղկած դաշտ՝ առաջ անապատ էր .

աշխարհքս ասանկ կ'երթայ , ու անոր  
համար կը դիմանայ , կ'ըսէ իմաստու-  
նին մէկը : || յ յիրաւի . տհասու-  
թիւնը և կամաց կամաց հասուննա-  
լը աղէկ նշան է՝ թէ պտուղներու և  
թէ պատանիներու վրայ . իսկ չափա-  
զանց շուտով հասուննալը թէ անոնց  
և թէ ասոնց վտանգաւոր է : || տենէ  
դուրս և կամ բռնի հասած պտուղը  
շուտ կը փտտի կը փշանայ . ասանկ  
ալ ժամանակէն առաջ հասունութի  
ծախող պատանին , քիչ ուսմամբ ու  
կը թութեամբ շատ պարծեցող պա-  
տանին շուտով ալ խաղք կ'ըլլայ :  
Գեղեցիկ ու յարմար օրինակ է աս  
բանիս՝ Խտալացւոց ՚լքիոսթոյ բա-  
նաստեղծին առակը , որ կ'ըսէ .

|| տենով դըդում մը կար  
չանծի ծառին դըրացի .  
Վանի մը ամսըւան մէջ  
|| յնպէս շուտով կը բացուի  
Կ'ուռանայ կը բարձրանայ ,  
Որ ծառին ծայր կը հասնի .  
Չանծենին առաւօտանց  
Լորունկ քընէն արթընցաւ ,  
Դըդմենին վըրան ելած  
Տեսնելով շատ զարմացաւ .  
“|| վես դուն , ըսաւ անոր .  
Լմ վըրաս ուսկից եկար .  
Ուր եիր , կամ թէ ընտո՞ր  
|| յսպէս շուտ գըլուխս ելար . . .  
— Լմ անունս կ'ըսուի դըդում .  
Վու քովդ էի տընկըւած .  
Դեռ իրեք ամիս ըլկայ ,  
Տես ինչուան ուր եմ հասած . . .  
Ծառն ըսաւ . “Հոս հասնելու  
Ես քսան տարի յոգներ եմ ,  
Լնչ հովեր՝ ինչ ցրտերու  
Վաջութեամբ դիմացեր եմ :  
Հայց գիտցիր . դուն որ շուտով  
ինչուան երկինք ես ելեր ,  
Լոյնպէս շուտ ալ կը չորնաս ,  
Ու չես տեսներ լաւ օրեր . . .